

Թ Օ Ս Ն Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԻՍ ՇԱԲԱՐԱԿԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԲԱՐՈՅՅԱԿԱՆ ԵՒ ԱԶԴԱՅԻՆ

Թիւ 43

1888

Յուլիս 5

ԿՐՈՆԱԿԱՆ



ՑԱՇՈՒ ԱԻԵՏԱՐԱՆ ԸՍ ՄԱՏԹԷՈՍԻ

ԺԲ. 1—12:

«Յայնժամ գնաց Յիսուս ընդ արտօրայսն նոցա ի շաբարու : Եւ աշա-
կերաքն քաղցեան եւ սկսան հասկ կրօգել եւ ուտել : Փարփսեցիքն իրեւ
տեսին, ասեն ցնա, ահաւասիկ աշակերտքն քո գործեն, զոր ոչ է ար-
ժան գործել ի շաբարու » :

Յիսուս արտերու մօտէն կանցնի, իւր աշակերտոներն որ
անօթեցած էին, ուկան ցորենի հասկեր փրցնել եւ ընդ ավն
շիելով ուտել : Այս կը նշանակէ թէ Յիսուսի աշակերտք
այնքան աղքատ էին, որ կարօս կը մնան մինչեւ իսկ ցորե-
նի հասկերու, զի չունէին պաշար պարէնի : Յիսուս արտե-
րու մօտէն կանցնի, անշուշա ի նշանակ փրկութեան այն
հոգւոց, որք ընդունելով Աւետարանի փրկարար վարդապե-
տութիւնը, նման ատոք հասկերու, պիտի ծաղկէն իւր ար-
քայութեան մէջ : Այս մոռք միթէ չէր ըսած երբեմն իւր
աշակերտոներուն . « Տեսէք զարտորայսն, զի սպիտակացեալ
են եւ ի հունձո հասեալ » եւ թէ « Հունձք բազում են » :
Հունձն, այն մարդկութիւնն էր, որ պիտի ընդունէր Աւե-

տարանը, եւ աշակերտք այժմէն իսկ աստուածային խորհրդաւոր իմն տնօրինութեամբ սկասն հասկ կորզել, այսինքն կորզել զմարդիկ ի մեղաց աշխարհէն :

Փարիսեցիք, որք ամէն մանրմունր բաներու մէջ խծբծող էին, կը գայթակղին: Կը գայթակղին ոչ թէ աշակերտներու այս գործը գողութիւն նկատելով, զի Օրէնքը ներած էր, «Մի մանգաղ յու արկանել, այլ միայն հասկ կորզել», այլ թէ շաբաթու պլղծութիւն համարելով եւ թէ նախ օրէն էր յետ արմուեաց օրհնութեան ի քահանայից, ժողովրդեան մօտիլ ի հունձս: Եւ որովհետեւ տակաւին այս օրհնութիւնը կատարուած չէր, ուստի գայթակղական կը կարծէին աշակերտաց այս գործը :

Սակայն Յիսուս ցոյց տալու համար թէ իւր աշակերտաց այս գործն այնքան մեղադրանաց արժանի բան մը չէ, կը պատասխանէ: « Դուք կարդացած չ՞ք, ինչ որ Դաւիթը ըրաւ, երբ անօթեցաւ, եւ նոքա որք իւր հետ էին: Ի՞նչպէս մոտաւ Աստուծոյ տունը եւ Առաջաւորութեան հացը կերաւ, որուն ներելի չէր, եւ ոչ նոցա, որք իւր հետ էին »: Դաւիթի անունը Հրէից մէջ մեծ էր, ուստի Յիսուս Դաւիթի եւ նորա ընկերաց օրինազանցութեան մէկ գործը կը յիշ: Դաւիթթէ եւ մարդարէ էր, այլ ոչ քահանայ, բայց որպէս զի Փարիսեցիք յիշատակելով Դաւիթի ՕԾՈՒՄՆ ի թագաւորութիւն, չպատճառաբանեն, Յիսուս կը յիշատակէ նորա ընկերներն եւս, որք ոչ մարդարէ էին եւ ոչ ունէին թագաւորական օծումն չնորհաց, ուստի երբ Դաւիթի նման ի կրօնա անուանի նախանձայոյզ մը՝ բնական հարկին առջեւ խոնարհելով կը պղծէ շաբաթը, ուրեմն աշակերտք եւս մեղադրելի չէին, զի մղուած էին յայն գործ բնական պէտի ստիպուած :

Ապա տէր Յիսուս ուրիշ օրինակ մը եւս կը բերէ: « Զի՞ք լսած Օրէնքէն, թէ շաբաթ օրերը քահանայք տաճարին մէջ կը պղծեն շաբաթը, եւ անմեղ են »: Ո՛վ մեծի իմաստութեան Տեառն: Նա ինքն Յիսուս քահանաները մատնանիշ ի ցոյց կը հանէ, որք շաբաթ օրերը թլփատութիւն կը կատարէին, փայտ կը կոտրէին, խարոյկ կը վառէին, կը զահագործէին, զոհին ճարպն ու արիւնը ի սեղան կը հանէին եւայլն,

արդ սոքա անբամբաս կը մնան, է՞ր ուրեմն բամբասուին աշակերտք Յիսուսի: Ուրեմն Փարիսեցւոց գայթակղութիւնը կեղծ էր, արդիւնք էր այն տառելութեան զոր ունէին առ Յիսուս, եւ Փարիսեցիք այս մեղադրանքն ըրին Յիսուսի փայլուն պատիւն միամիտ ժողովրդեան տոջեւ նոեմելու համար: Այլ սակայն Յիսուս առիթէն օգուտ քաղելով, աւելի ծանր խօսք մը կարտասանէ, ծանր Փարիսեցի ականջներու: « Բայց կըսեմ ձեզ, թէ տաճարէն աւելի մեծը կայ հոսք, այսինքն քահանայութեան եւ տաճարին Տէրը կայ հոսք: — ՀՆՍԱՐՏՈՒԹԻՒՆ եւ ոչ օրինակը:

Յիսուս տնմիջապէս Ա. Գրգէն վկայութիւն մը եւս յիշելով կը կարկէ բոլորովին Փարիսեցի բերանները. « Եթէ գիտէիք, զի՞նչ է, զողորմութիւն կամիմ եւ ոչ զգոհ, ապա ոչ դատապարտէիք դուք զանալարասն»: Քահանայք անմեղ կը համարուին որք շաբաթը կը սղծեն տաճարին մէջ, զոհի գործը նախընտրելով, մինչդեռ բերանն Աստուծոյ խօսած էր թէ ողորմութիւնն պատարագէ աւելի մեծագոյն է: ողորմութիւնն Աստուծոյ համելի է զոհէ աւելի: Յիսուսի աշակերտք մարդկային ընդհանուր ժողովրդոց ողորմութեան գործին համար Յիսուսի ետեւէն գնացած էին, անօթի կը պատէին Յիսուսի հետ, եւ այն եւս տնտրառնջ, սրբէողի օր մը անօթի մարդկութիւնը կըտացնեն Աւետարանի հոգեպարար հացովը:

Ի վերջոյ Յիսուս յապշութիւն Փարիսեցւոց եւ ի կորանու իւր աստուածային փառքը, մեսիայական այս գերագոյն չորրէն հրապարակու ի հանդէս հանելով, համարձակօրէն կը կնքէ իւր խօսքը. « Զի տէր է շաբաթու Որդի մարդոյ»⁽¹⁾:

Պ.

Գ. ԺՈՂՈՎ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ

Ի սկզբան քրիստոնէութեան Եկեղեցին խաղաղութեամբ կը յառաջադիմէր: Զկային բնաւ մողրութեան ձայներ, որ վիշտ պատճառէին Առաքելոց: Ամենեցուն մի էր հաւատ, մի

(1) Տիս եւ ի Խօսնակ, յերես 81-82:

վարդապետութիւն, այլ սակայն Առաքելոց սիրտք աղջիսարչ մորմաքեցան, երբ լսեցին թէ Հրէութենէ ի Քրիստոնէութիւն դարձած հաւատացեալք, մանաւանդ յԱնախոք, կը պնդէին Քրիստոնէութիւնն ընդունելով հանդերձ Հրէութիւնը, այսինքն Մովսիսական օրինաց սովորութիւնները, մանաւանդ թլփատութիւնը պահպանել, այսինքն թլփատել հեթանոսութեան լուծէն հազիւ նոր ազատուած հաւատացեալները եւ Հրէութեան լուծին ենթարկել: Հրէից այս յանդգնութիւնն՝ էր ի թոյլտուութենէ Առաքելոց, որք չծանրանալու համար Հրեայ հաւատացելոց սրտին վրայ, որ կը բարախսէր տակաւին ազգասիրական մոլեռանդութեամբ, աչք կը գոցէին եւ մինչեւ իսկ երբեմն կը համակերպէին Հրէական օրինաց պահպանութեան, այս կարգէն էր Պետրոս եւ մինչեւ իսկ Բառնաբաս, որոց նախատակն էր սիրաշահել հաւատացեալ Հրեաները, եւ տակաւ առ տակաւ թօթափել տալ Հրէական լուծը, մինչդեռ Պողոս ընդհակառակն կը պնդէր, եւ խիզախորէն կը մաքառէր ընդդէմ այս սիրոշահողական ընթացքի, զոր մինչեւ իսկ կեղծաւորութիւն կը հռչակէր:

Կռիւը յԱնտիոք սկսաւ, ուր առաջին անգամ հեթանոս հաւատացեալք Քրիստոնեայ անունը կրելով խաղաղօրէն կապրէին: Հրեայ Քրիստոնեայներ (¹) հոն գալով, կը պնդէն

(¹) Կաւանդուի թէ Կերինթոս էր այս վարդապետութեան աղանդապես, որմէ շատ տառապեցաւ Պողոս: Կը վարդապետէր սա թէ աշխարհիս արարիչն Աստուած չէ, այլ հրեշտակ: ԶՅիսուս կը համարէր ոչ որդի Աստուծոյ, այլ տիեզերաց արարչին (հրեշտակի) որդի, որ Ցովէտին եւ Մարիամէն սոսկ մարդ ծնաւ, որոյ վրայ իջաւ Հոգին ի Յորգանան, ի նմանութիւն աղանդոյ: Թէիւ Յիսուս մկրտչաւ, տառապեցաւ եւ մեռաւ բայց Քրիստոս, այսինքն Հոգին՝ որ ի Յորգանան առաւ Յիսուս, անչաշչաւ եւ անմահ էր միշտ: Սա իրեւ կատալի Հրեայ, Քրիստոնէութեան հետ մէկտեղ Մովսիսական օրէնքն ամբողջապէս զործադրել կը պնդէր ի փրկութիւն եւ ի ժամանակութիւն առքայութեանն Աստուծոյ: Սա կը հոչակէր թէ ինքն ունի շնորհ իմն գերազոյն, մինչ զի արժանի լինել մերթ ընդ մերթ տեսիան հրեշտակին, զոր արարիչ տիեզերաց կը գաւանէր: Սա կը պնդէր թէ Քրիստոսի Խաղաղուութիւնն աշխարհիս վրայ միայն հազար տարի պիտի տեւէ, եւ ապա կատարած աշխարհի, այսինքն յարութիւն մեռելոց: Այս հազարամեայ Խաղաղուութեան ատն արդար մարդիկ լիուլի պիտի վայելն ամէն բարիք եւ հեշտութիւն մարմնոյ, եւ թէ պիտի վերանորոգուին երուսա-

թէ հեթանոսութենէ վերագարձողք պէտք է որ ենթարկուին Հրէական խորութեանց ու թշվատութեան լուծին : Հեթանոս հաւատացեալք ճարահատած Պօղոսն ու Բառնաբասը յերուսաղէմ կը յղեն առ Առաքեալս :

Պօղոս եւ Բառնաբաս հազիւ թէ կը մտնեն յերուսաղէմ, Հրեայ Փարիսեցի հաւատացեալներ, պնդագոյն ձայն կը բառնան առ Առաքեալս, որ Քրիստոնեայ հեթանոսները թշվատութին եւ պահեն Մովսէսի օրէնքները : Առաքեալք ի ժողով կը գումարին, եւ Պետրոս նախ խօսք առնլով, կը խօսի այսպէս . «Ով եղբայրներ, դուք ինքնին գիտէք, թէ մեր մէջ նախ եւ առաջ Աստուած զիս ընարեց, իմ բերնովս Աւետարանը քարոզել հեթանոսաց եւ հաւատալ տալ . Գործք. Ժ. 20. Ժ.Ա. 12: Եւ որտագէտն Աստուած չզրկեց զնոսա իւր չնորհքէն, տալով նոցա զՀոգին սուրբ, ինչպէս մեզ տուաւ, եւ տմենեւին խափր չդրաւ նոցա եւ մեր մէջ, սըրբելով նոցա սիրառ հաւատառք . ուրեմն ինչո՞ւ զԱստուած կը փորձէք, աշակերտաց (հեթանոս Քրիստոնէից) պարանոցին վրայ լուծ զնելով, զր ոչ մեր հայրերն եւ ոչ իսկ մեք կըրցինք վերցնել, այլ միայն չնորհօքն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի կը հաւատամք թէ այդ լուծէն ազատուած եմք, ինչպէս եւ նոքա (հեթանոս Քրիստոնեայք)» :

Պետրոսին յետոյ Պօղոս եւ Բառնաբաս խօսք առնլով՝ պերճախօսութեամբ մի առ մի կը թուեն այն ոքանչելիքներն, զոր Աստուած իրենց ձեռամբ ի գործ գրաւ հեթանոսաց ի Քրիստոս գարձին համար, որոցմէ յետոյ Երուսաղեմի եպիսկոպոսն Յակոբոս առաքեալ կը յարէ . «Ով եղբայրներ, լսեցէք ինձ, Պետրոս հաստատեց թէ ինչպէս Աստուած հաղէմ եւ տաճարն, եւ Մովսէսի զաներն ու Հրէական բոլոր սովորութիւնը պիտի գործադրուին կէտ առ կէտ: Այս աղանդին հետևողը անուանուեցան նաև Հազարանեանք :

Կը պատմոի թէ Յովհաննէս առաքեալ ի բաղանիս մտած ատեն լոելով թէ Կերինթոս հոն է, կը մեկնի անտի ըսկելով. «Փախչինք ասիք, զի մի զուցէ այս բաղնիքն, ուր կը գտնուի Կերինթոս նշմարտութեան թշնամին, փլիք կործանի, եւ մեր մնամբ ծածկուած փլատակաց տակ» : Պօղիկարպոս վկայ, եպիսկոպոս Զմիւնիոյ, աշակերտ նոյն իսկ Յովհաննու, աւնդողն է այս պատմութեան » :

ճեցաւ հեթանոսներէն իրեն ժողովուրդ առնուլ։ Եւ այս բանին մարդարէից խօսքերը կը միաբանին, որպէս գրուած է։ այսուհետեւ պիտի դառնամ եւ Դաւթի ընկած ու կործանուած տունը պիտի շինեմ, պիտի վերականգնեմ, որպէս զի մնացորդք մարդկան Տէրը խնդրեն, եւ բոլը հեթանոսք՝ որոց վրայ անունս կնքուած է, կըսէ Տէր, որ կընէ այս ամէնը։ Ի սկզբանէ անտի Աստուծոյ գործերն յայտնի են։ Ուստի ես խղճի օրէնք կը համարիմ չնեղել զնոսա, որք հեթանոսութենէ առ Աստուծոյ գառնան։ Այլ միայն գրել նոցա, որ խորշին կուց կերակրէն, պոռնկութենէ, մեռելուիէ եւ արիւնէ»։

Ժողովն համակերպեցաւ այս յայտարարութեան, եւ հրէամիտ հաւատացելոց սրաերը հանդարտելէ յետոյ, Պօղոսի եւ Բառնաբասի հետ Յուդա եւ Շիղա առաքեալները յԱնտիոք յղեց սոյն թուղթով. «Առաքեալք եւ երիցունք եւ եղբարք, յԱնտիոք և ի Սիւրիա և ի Կիւլիկիա եղբարցգ, որ ի հեթանոսացդ էք, ողջոյն։ Որովհետեւ լսեցինք թէ ոմանք իբր թէ մենէ՝ զձեզ շփոթած եւ խալստած, այսինքն գայթակղեցացած են, հրամայելով ձեզ թլփառել եւ պահել հին օրէնքը, որոց մեք հրամայած չեմք, հաճոյ թուեցաւ մեզ բոլորից եւս, Պօղոսի եւ Բառնաբասի՝ մեր սիրելեաց հետ Յուդա եւ Շիղա յղել առ ձեզ, մարդիկ՝ որք Յիսուս Քրիստոսի անուան համար իրենց անձը մատնեցին, որք ձեզ պիտի քարոզեն ճշմարիաք։ Որովհետեւ հաճոյ թուեցաւ ուորր Հոգւոյն եւ մեզ եւս, աւելի բեռ չդնել ձեր վրայ, բայ ի սա կարեւոր բաներէն, այն է խորշիլ կուոց զոհելէ, խղբուած ու արիւնոտ (հում) մեղն ուտելէ, եւ պոռնկութենէ։ Եթէ դուք այս բաներէն զգուշանայք, աղէկ բան կընէք. ողջ եղիք ։

Առաքելոց սոյն թուղթն իւր փառաւոր արդիւնքն ունեցաւ, վասն զի հրէամիտ վարդապետութիւնք եւ ընդ նոսին հինն, որ ստուեր եւ օրինակ էր նորոյն, բոլորովին ի բաց մերժեցան, եւ նախնական Եկեղեցին հանդարտեցաւ։ Այս ժողով գումարեցաւ յամի Տեառն Ծ1, յիններորդ ամի Կղողեայ կայսեր Հռովմայեցւոց։

Առաքելական այս երեք ժողովներէն զատ (¹) , որոց վերջինին — գ.ին մէջ բարսր Առաքեալք ներկայ չէին , զի ցըրուած էին ի սփիւռս աշխարհի , Հայոց եկեղեցին կը տօնէ երեք , այն է Նիկիոյ , Կոստանդնուպոլսոյ եւ Եփեսոսի ժողովները , եւ կը դաւանի սուրբ ժողովներ , վասնզի անդամք ժողովոց սուրբ եպիսկոպոսներ էին :

•

ՀԱՆԳԱՆԱԿ ՔՐԻՍՏՈՍԻ

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ » : Հաւատոյ այս Հանգանակն ամէն Քրիստոնեայ ամէն ատեն Խաչակնքելով կարտասանէ :

ՀԱՆԳԱՆԱԿ ԼՈՒՍԱՒՐՁԻ

«Իսկ մեք փառաւորեսցուք , որ յառաջ քան զյաւիտեանս երկիրսագանելով սրբոյ երրորդոթեանն եւ միոյ Աստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից » : Հաւատոյ այս Հանգանակը քահանայն ՄԻԱՅՆ կարտասանէ ի լուր ժողովրդեան :

ՀԱՆԳԱՆԱԿ ՆԻԿԻՈՅ ԵՒ ՀԱՅՈՑ (²)

«Հաւատամք ի մի Աստուած , Հայրն ամենակալ , յարարիչն երկնի եւ երկրի երեւելեաց եւ աներեւութից :

Եւ ի մի աէք Յիսուս Քրիստոս , յորդին Աստուածոյ , ծընեան յԱսուծոյ Հօրէ միածին , այսինքն յէտութենէ Հօր : Աստուած յԱստուածոյ , լոյս ի լուսոյ , Աստուած ճշմարիտ , յԱստուծոյ ճշմարտէ ծնունդ եւ ոչ տրարած : Նոյն ինքն ի բնութենէ (³) Հօր , որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վե-

(¹) Առաքելական կանոնք , այս ժողովոց կաւանդուին , որը մինչեւ ցայսօր կը գտնուին ի Կանոնզիրս Եկեղեցւոյ եւ են ի յարգանս :

(²) Այս Հանգանակի մէջ տարբեր գրով նշանակուած բառերն յանուն լուսաւորչի յաւելուած են :

(³) Նիկիականն «Համազոյ Հօր » :

բայ երկրի , երեւելիք եւ աներեւոյք : Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից , մարմնացաւ , մարդացաւ , ծնաւ կատարելսապէս ի Մարդամայ սրբոյ կուսէն Հոգւովը սրբոյ (¹) , որով էառ մարմին , հոգի եւ միտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ՝ եւմարտապէս եւ ոչ կարծեօֆ : Զարչարեալ , խաչեալ (²) , բաղեալ , յերրորդ աւուր յարուցեալ , ելեալ ի յերկինս նովին մարմնովն (³) նսաւ ընդ աջմէ Հօր : Գալոց է նովին մարմնովն (⁴) եւ փառօք Հօր ի գատել զկենդանիս եւ զմեռեալս , որոյ բազաւորութեանն ոչ զոյ վախճան :

Հաւատամք եւ ի Հոգին սուրբ (⁵) , յանեղն եւ ի կատարեալն , որ խօսեցաւ յօրէնս եւ ի Մարգարէն եւ յԱւետարանս , որ էջն ի Յորդանան , բարողեաց զԱռաքեալն եւ բնակեցաւ ի սուրբս :

Հաւատամք եւ ի Մի միայն , Ընդհանրական եւ Առաքելական եկեղեցի : Ի մի մկրտութիւն , յապատշառութիւն , ի բաւուրին եւ ի բողոքութիւն մեղաց : Ի յարութիւն մեռելոց : Ի դատասանն յախենից հոգւոց եւ մարմնոց , յարքայութիւն երկնից , եւ ի կեանսն յափենականս » :

Հաւատաց այս հանգանակը ի Ս . Պատուրագի սարկաւագը , իսկ ի ժամերգութիւնս քահանայն կարտասանէ , սակայն յայնժամ եպիսկոպոսը կամ աւագերէցը կարտասանէ «իսկ մեք փառաւորեսցուք » ը , Աւետարանը համբուրելէ յետոյ :

¶.

(¹) Կոստանդնուպոլիսինը ունի . « Մարմնացաւ Հոգւով սրբով ի Մարեմայ կուսէն » :

(²) Կոստանդնուպոլիսինը կը յաւելու . « Խաչեցաւ վասն մեր առ Պիղասոսի Պոնտացով եւ թաղեցաւ » : Անպատճի յիշատակութիւն հետանոսի մը անուան :

(³) Կոստանդնուպոլիսինը զնէ . « Նսի ընդ աջմէ Հօր » :

(⁴) Կոստանդնուպոլիսինը զնէ . « Փառօք » միայն :

(⁵) Կոստանդնուպոլիսինը կը շարունակէ այսպէս . « Տէր եւ կենդանաւար , ի Հօրէ բղխեալ , որ ընդ Հօր եւ ընդ Արքոյ երկրպագի , եւ ի միասին փառաւորի , որ խօսեցաւ ի ծեռն մարգարէիցն » :

Եւ ի տորք Կաթոլիկէ եւ Առաքելական եկեղեցի : Կոստանդնուպոլիսի մկրտութիւն , ի թօղութիւն մեղաց : Ակն ունիմը յարութեան մեռելոց եւ կենացն հանդերձեալ յափենից :

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

«Եւ սկզբանէ արար Աստուած գերկին եւ զերկիլ»:

Ուրեմն Աստուածոյ արարչագործութիւնն ի կանու ի ժամանակաց հետէ՝ էր համաձայն կարծեաց արդի երկրաբան զիտուններու, Պօղոս եւս կը վկաչէ. «Հաւատովք կիմանամքը զյափառեանսն Աստուածոյ խօսքով ստեղծուած, Եբր. ԺԱ. 2: Աստուածոյ արարչագործութիւնը կարգաւ տեղի ունեցաւ այսինքն վեց օրերու մէջ։ Օր բառն եւս յաճախ կառնուի փոխանակ անորոշ ինչ ժամանակի, ինչպէս վասն ժամանակի գալատեան Փրկչին մարմնով եւ ի միւսանգամ գալատեան նորա ի գատասաւան, Ես. Բ. 12: Եզեկ. ԺԳ. է: Յովէ. ԺԱ. 24: Ա. Թէս. Ե. 2: Աստ օր բառը ժամանակի տեղէ, զի օր հրէերէն ժամանակ եւս կը նշանակէ։ Աստուած որ կարողն էր ակնթարթի մը մէջ ստեղծել ամէն բան, կարգաւ գործեց, որպէս զի մեք եւս մեր խորհրդոց ու գործոց մէջ չափաւորութիւնն եւ կարգապահութիւնն մեզ առաջնորդ ունենամք միշտ։

«Եւ երկիր եր աներեւոյք եւ անպատրասոյ։

Կարծողներ կան թէ տակուին երկիրս չսաեղծուած, այսինքն երբ երկիրս էր աներեւոյթ եւ անպատրասոյ, լուսեղէն կամ հրեղէն երկիրնքը ստեղծուած էր, զոր Պօղոս երրորդ երկիրնք կը կոչէ, եւ երկնային հրեղէն ընակիչներն այն է հրեշտակք ստեղծուած էին։ Այս կարծիքէն է Ներսէս Շնորհալի, որ կերգէ. «Բանն Աստուած ի սկզբանէ յոշնչէ ստեղծեց երկնից երկիրնքը եւ երկնային զօրաց անմարմին զուարթնոց գասը»։ Հրեշտակաց նախստեղծութեան փառա կը բերուի Աստուածոյ սա խօսքն եւս առ Յովլ. «Երբ ստեղծուեցան ծեր տատղերն եւ բոլոր հրեշտակք տատեղաց մեծածայն օրհնեցին զիս, եւ բոլոր հրեշտակները զիս գովեցին»։ Յովլ. ԼԸ, 7: Հրեշտակք թուով շատ են, եւ են պատգամաւոր եւ Նախախնամութեան հրամանաց կատարող ու մարդիկ։ Հոգեղէն են, այսինքն մեզ պէս չեն, Մատթ. ԽԲ. 50: Ունին այլեւայլ կարգ. Ես. Ե. 2-6: Եզեկ. Ժ. 1: Կող.

Ա. 16: Յայտ. ԺԲ. 7: Ըստ Դիոնէսիոսի Արիսպագացւոյ հրեշտակաց կարգն է այսպէս. առաջին՝ Աթոռք, երկրորդ՝ Աերովրէք, երրորդ՝ Քերովրէք, չորրորդ՝ Տէրութիւնք, հինգերորդ՝ Զօրութիւնք, վեցերորդ՝ Իշխանութիւնք, եղթ-ներորդ՝ Պետութիւնք, ութերորդ՝ Հրեշտակապետք, իններորդ՝ Հրեշտակք. ընդամէնն ինն դասակարգ։ Քրիստոս կը հրամայէ. «Զգուշանալ որ ոչ ոք արհամարհուի, վասն զի նոցա հրեշտակներն հանապազ կը տեսնեն իմ երկնաւոր Զօրս երեսը»։ Ուրեմն մարդիկ ունին յատուկ հրեշտակներ, որք միջնորդի գեր եւս առ Աստուած կը կատարեն. չարախոս են առ Աստուած այն մարդուն համար, որ կարհամարհէ իրենց պաշտպանութեան տակ գտնուած ուրիշ մէկը, եւ բարեխօս են այն անձին համար, որ կը բարերարէ այլում։

Երկիրս աներեւոյթ էր եւ անպատճաստ, եւ Աստուած զայն ստեղծելով եւ կազմակերպելով այս աշխարհի եւ մեր ժամանակի սկիզբը պիտի գնէր, արդ՝ որովհետեւ այն որ սկիզբ ունի, ունի եւ վախճան, ուրեմն աշխարհս եւս օր մը պիտի գտնէ իւր վախճան. — օր մեծի դատաստանին Աստուածոյ։

«Եւ Հոգի Աստուածոյ շրջէր ի վերայ ջուրց»։

Խորհրդաւորապէս կը սաւառնէր Աստուածոյ Հոգին, վասն զի մարդիկ օր մը ջուրէն պիտի ծնէին յորդեգրութիւն Աստուածոյ. աւասիկ մեր Շարականը. «Դուն ով Հոգի, որ ջուրց վրայ կենալով կատեղծէիր արարածները, ի ջուրս տւազանի իջնելով կը ծնիս այսօր Աստուածոյ որդիներ»։ Գրիգոր Լուսուորիշ եւս կը վարդապետէ. «Եւ ինչպէս յառաջագոյն կը շրջէր Հոգին ջրոց վրայ, նոյն օրինակ պիտի բնակի ի ջուրս (Աւազանի), եւ զնոսա պիտի ընդունի, որք անով կը ծնին»։ յԱղաթ. յերես 173: Դաւիթ գուցէ յայս ջուր Աւազանի կակնարիկէ. «Զուրք, որ ի վերոյ քան վերկինս, օրհնեցէք զանուն Տեառն»։ Սաղմ. Ճիլ. 4:

Եւ ասաց Աստուած. եղիցի լոյս. և եղեւ լոյս:

Կարծողներ կան թէ Աստուած առաջին օրը լուսաւոր մարմին մը, գունդ մը ստեղծեց, ըստ օրինակի լուսեղէն

ամպոյն, որ կառաջնորդէր իսրայելացւոց անապատին մէջ։ Այդ լուսեղէն գնդէն Աստուած չորրորդ օրը առաւ ու ձուլեց արեւն ու լուսին եւ բոլոր աստղեր։ Այս կարծիքէն է Ներսէս Շնորհալի. որ կերգէ։ «Անդայ եւ սկզբնածին խաւարն հալածեցաւ առաջին օրը։ այն պայծառ լոյսը չորրորդ օրը ի նիւթ արեւու հաւաքեցաւ, լուսինն եւ աստեղք ի տիպ լուսոց յօրինեցան»։ Նաեւ կարծողներ կան, թէ Աստուած առաջին օրը թէեւ արեւ, լուսին եւ աստղեր ստեղծեց, այլ սակայն չորրորդ օրը նոցա տուաւ ներգործութիւն երկրիս վրայ, այսինքն ամսական եւ աարեկան շարժումն, ամիսները եւ աարիները չափելու եւ տարւոյն չորս եղանակները ճշգելու, ինչպէս նաեւ մարդոց, անասնոց, բուսոց եւայլն վրայ ազդելու համար, եւ այս կարծիքը կը հիմնուի սա խօսքին վրայ թէ և Այս լուսաւորք պիտի լինին . . . մեկնել ի մէջ տունջեան եւ ի մէջ գիշերոյ, եւ պիտի լինին ի նշան, ի ժամանակս, յաւուրս եւ ի տարիս։ Եւ պիտի լինին ի լուսաւորութիւն ի հաստատութեան երկնից ծագելյերկիր»։ Այսինքն սոյն լուսաւորք իրենց լուսով ոչ միայն պիտի լուսաւորէին ստորայինները, այլ եւ ներգործել ի նոսա։

Վարդապետական կարծիք մը եւս կայ, որոց գլխաւոր հեղինակն է Օգոստինոս. իբր թէ առաջին գիշերը խմանալու եմք սադայէլեան խումբը, իսկ ցերեկը — լոյսը — հրեշտակաց դասը, որք իրարմէ զատուեցան լուս բանին. «Եւ մեկնեաց Աստուած ի մէջ լուսոյն եւ ի մէջ խաւարին»։ Այս կարծիքը գուցէ բղխած լինի այն աւանդութենէ, թէ Սագայէլեանք ապստամբեցան ընդդէմ Աստուծոյ ի սկզբան անդ արարչագործութեան աշխարհիս, թող որ Պօղոս առաքեալ եւս արդարները լուսոց եւ ցերեկի որդի կը կոչէ, իսկ մեղաւորներն որդիք գիշերոյ եւ խաւարի. «Զի ամեննեքին դուք որդիք լուսոյ էք եւ որդիք տուշնջեան. չեմք գիշերոյ, չեմք խաւարի»։ Ա. թես. Ե. Յ. :

ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆՔ

Սրտիս եւ հոգւոյս հետ խօսող Ձեր ազնիւ Խօսնակն ընդունեցի : Համբուրեցի սրտագին համբուրիւ , զովանայ հոգիս դորա վճիռ ջրով , որ իմանալեաց Եղեմի վասակներէն կը բղխէ :

Թող խօսէ՛ առաւօտեան քաղցրիկ Խօսնակդ , որ տգիտութեան , մոլութեան , երկապառակութեան եւ անտարրերութեան մէջ թմրեալ վասալուրականցին արթննայ , դարաւոր քունն իւր աչերէն թօթափէ , կենաց առաւօտու հրաշագել լցոն , ծայրակարմիր արեգական ճառագայթներն տեսնէ , վայելէ եւ արարչին վասոք տայ :

Թող խօսէ՛ բարելուսոյ Խօսնակդ , որ յոտից մինչ ի գլուխ մարմին դարձած կղերականութիւնը՝ եզեկիէլ մարգարէի տեսած անկենդան մարմնոց պէս հոգեւորի , կանգնէ զեկեղեցի եւ Հայրենիք զարդարէ :

Թող երգէ Խօսնակդ , որ իմաստակ գիտնոցս դաս հասկընայ թէ , «Սկիզբն իմաստութեան երկիւղ Տետոն է եւ պահպանութիւն պատուիրանաց նորո » :

Թող երգէ Խօսնակդ , որ Հայ դպրոցական մանկախն լաւ հասկնայ . օտար ծաղիկ հոտ չունի , օտար ասսողեր լցո չունին , օտար ջուրեր համ չունին : Թող հասկնայ որ ծառն արմատովն է ծառ , ծառովն է արմատ իւր հիմն է Արարատ : Վերջապէս թող երգէ , թող խօսէ եւ ազգային ամէն դասու վրայ կրօնի եւ ազգութեան լցո սիրէ , որ կենդանանայ կանգնի Վասալուրականի գաշտաց մէջ ցրուած , վըսուած , չորցած Հայ ոսկերուաին . մարդ լինի , ընդհանուր մարդկութեան պիտանի անդամ եւ իւր վրայ իշխող բարեխնամ տէրութեան օգտակար :

ԳԻՈՆԵՍԻՈՍ ՔՀ . ԱՐԱՐՈՒՑ

Յունիս 14 , Ապան

Ընդհանուր վկայութեամբ , մեծ գործ մ'է Ձեր ձեռնարկ ,
եւ մեծ գործ մեծ մարդիկ միայն կարող են գործել , մեծ
անուան տակ :

Հայաստանեայց բազմաչարչար Եկեղեցին ասա ի գաւառու, զգալապէս կարօտ եղած է Ձեզ նման հոգեշնորհ խօսուն գրիչներու, զի թշուառացեալ ժողովուրդն այն է մեզ հովուելու կոչուած են այնպիսի հովիւներ, որք աննշան բացառութեամբ, կը փայլին ընդհանրապէս, իրենց պաշտօնի եւ կոչման անգիտակցութեամբ, որով բազմիցս առիթ կը տրուի թերահաւատութեանց եւ գայթակղութեանց: Քաղաքացին ու շինականն, առ հասարակ, իրբեւ ոչխար հովուակորոյս, գայլերու ճիբանաց ենթարկուած են: Ճիզուիդ, Շողոքական խորամանկ որսորդք, Ընդարձակ ճարակիներ գտած, անյագարար կը յափշտակեն: Ո՞ւմ փայթ . . . մինչ միւս կողմէ Նոր աղանդք թիւրելով Արարատեան դարաւոր Եկեղեցւոյ ուղղափառութիւն եւ առաքելականութիւն, նոր բաժանումներ, նոր հերձուածներ կ'սպասնան, եւ այս ընտանի որդեր նուազ թիւ մը չեն կազմեր դժբաղդարար:

Ձեր պատուական թերթ՝ իւր հոգեշունչ գրուածներով պաշտօն ունի հրահանգելու մեր Առաքելական Եկեղեցւոյ զաւակունքն ՚ի ճշմարիտ վարդապետութիւնու կրօնի եւ յուսումն Աւետարանի:

Փափաքելի է, որ ամէն Հայ ընտանիք բաղձայ ունենալ «Խօսնակն», որպէս զի սա իւր մայրական հարազատ ձայնիւն, խաւարի գունէն զարթուցանելով՝ հրաւիրէ իւր որդիքն ՚ի գործ լրւաց:

Ապրիք, շատ ապրիք, զի գիտէք ընորհալի իմն կացուցանել Ձեր աշխատութիւն ի մի զօդելով ազգայինն ու կրօնականն: Ազգն կրօնին եւ կրօնն ազգին մէջ կը ձուլք: Եւ ինչ որ ազգային է, ի կրօնս կը պաշտէք . . . :



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՑԻՆ ՊԱՏՏԻԱՐԱՐԱՆԻ

Վերջին օրերս տալագրութեամբ 'ի լրս ընծայեցաւ Հաստանեաց Առաքելական, Աւզագավառ, Առորդ Եկեղեցւոյ Ա. Պատարագի Խորհրդատետրի Յունական թարգմանութիւնը հանդերձ մի յառաջարանով ի ձեռն Յունազգի և Հայոգէտ Մեծ Տիմիթրաքի էֆէնաիի Չոլագիտէսի :

Ազգային Պատրիարքարանս պաշտօնապէս կը յայտարարէ թէ Խորհրդատետրի թարգմանութիւնն միայն ներկայացեալէ Ազգ. Կրօնական ժողովց. և Ամեն. Տ. Յարութիւն Արբացան Պատրիարք միմիայն նոյն թարգմանութիւնը վաւերացուցած է իբրև հարազատ, որպէս կերեւի Ն. Արբազնութեան 1888 Մարտ 22 եւ 727 հոմար պաշտօնագրէն ուղղեալ առ նոյն թարգմանիչ :

Յառաջարանն բնաւ երբէք ներկայացեալ չէ Ազգ. Պատրիարքարանիս :

25 Յունիս 1888
Պատրիարքարան Հայոց
ի Կ. Պոլիս

Պատրիարք-Փոխանորդ
Գեորգ Ա. Խթանիս

Ամենացաւալի բան է տեսնել թէ մինչդեռ գրական աշխարհն հսկայագայլ կը յառաջադիմէ, Պն. Տիմիթրիոս Չօլագիտէսի սոյն Յառաջարանն կը կրէ ճշմարիտ տիալ Յունական ամբարտաւանութեան եւ միջնադարեան մոլեռանդութեան. ամբարտաւանութեան, զի կը քարոզէ թէ Հայք կրտսեր եղբարք են Յունաց եւ Քրիստոնէութիւնը նոցապարտական. մոլեռանդութեան, զի կը ճգնի ապացուցանել թէ Հայք Բաղկեդոնի ժողովոյն հետ ընդունած են նաեւ եօթն ժողովներ :

Աւելըդ է ըսել թէ Հայք բաց ի Նիկոյ, Կոստանդնուպոլսոյ եւ Եփեսոսի ժողովներէն՝ ուրիշ ո եւ է ժողով Սուրբ Եւ Ուղղափառ դաւանած չեն երբէք :

Պ.

Ա. Զ. Գ. Ա. Յ. Խ. Ն.

Երէկ Եկեղ. Համագումար Ժողովը ըստ հրաւէրի Գեր. Պատրիարքական Տեղապահ Աէֆէրեան Տ. Սիմէոն Ա. Արք- եպիսկոպոսի ի նիստ գումարուելով պատրաստեց Պատրիարքական Ընտրելեաց ցանկն ըստ տրամադրութեան Ազգ. սահմանադրութեան :

Յետ քուէարկութեան Ժողովոյ դիւանը հետեւեալ տեղեկագիրը սուորագրելով յայնձնեց Գեր. Պատրիարքական Տեղապահին :

Գերապատիւ Արքազան Տեղապահ

Նախագահ Եկեղեցական Համագումար Ժողովոյ

Բատ հրաւիրանաց Ձեր Արքազնութեան Համագումար Ժողովը գումարեցաւ այսօր ի պատրաստութիւն ցանկի Պատրիարքական Ընտրելեաց : Թիւ հրաւիրելոցն էր քառասուն եւ հինգ, որք միահազոյն մասնակցեցան քուէարկութեան :

Համագումար Ժողովն յետ կազմելոյ զիւր դիւան, անմիջապէս քուէարկութեան ձեռնարկեց, որ ըստ քննչաց վկայութեան՝ հետեւեալ արդիւնքն ունեցաւ .

1.	Տ. Բարթողիմէոս	Ա. Արքեպիս. Չամչեան	Քուէ	52
2.	Տ. Խորէն	» Նար-Պէյ	»	22
3.	Տ. Խորէն	Ա. Եպիս. Միմիթարեան	»	22
4.	Տ. Մատթէոս	» Իզմիրէեան	»	17
5.	Տ. Հմայեակ	» Դիմաքսեան	»	15
6.	Տ. Մկրտիչ	Ա. Արքեպիս. Խրիմեան	»	15
7.	Տ. Սիմէոն	» Աէֆէրեան	»	15
8.	Տ. Խորէն	Ա. Եպիս. Աշքբեան	»	15
9.	Տ. Մեսրովալ	Ա. Արքեպիս. Առաքիասեան	»	10
10.	Տ. Գրիգորիս	Ա. Եպիս. Ալեաթճեան	»	9
11.	Տ. Տիմոթէոս	» Սափրիչեան	»	8
12.	Տ. Ստեփանոս	» Յովակիմեան	»	7
13.	Տ. Արիստակէս	Ա. Արքեպիս. Դերձակեան	»	6

14.	Տ . Երեմիա	Ա.	Եպիս .	Մահակեան	Բուէ	6
15.	Տ . Ներսէս	»		Դէորդեան	»	6
16.	Տ . Գարեգին	»		Մրուանձտեան	»	6
17.	Տ . Մամրէչ	»		Մարկոսեան	»	6
18.	Տ . Յարութիւն	»		Յովհաննէսեան	»	5
19.	Տ . Ղեւոնդ	»		Շիշմանեան	»	5
20.	Տ . Վահրամ	»		Մանկունի	»	4
21.	Տ . Մտեփան	»		Մանտալճեան	»	4
22.	Տ . Աստուածատուր	»		Յովհաննէսեան	»	4
23.	Տ . Պետրոս	»		Թահմիղեան	»	4
24.	Տ . Եղնիկ	»		Ապահովնի	»	4
25.	Տ . Պողոս	»		Մելիքեան	»	4
26.	Տ . Յովհաննէս	»		Աստուածատուր .		4
27.	Տ . Մահակ	»		Խտալյեան	»	4

Գոհութեամբ եւ օրհնութեամբ կը ծանուցանեմք, թէ Մեծ . Պօղոս Վազարշակ Տէր Գաբրիէլեանց էֆ . փաստաբան ի Տիգրանակերտ, Հաճեցաւ նուիրել տասն Խօսնակ Ազլիքանի, Լըճէի եւ Հաղըօյի աղքատ գիւղօրէից : Նոյնակս Ռոտոսթոյի Շնորհազարդ դպրաց դասն մի Խօսնակ Ա . Յովհաննեան վարժարանին ի Ռոտոսթոյ :

Խ Օ Ս Ն Ա Կ Կը հրատարակուի ամեն Շաբաթ օր :

Տարեկան զինն է **30** դրու . **Խուանիսայն** **10** դրու . **Համբ** **20** փր :

Փրիդացի Խանանայից **Տարեկան** բաժանորդազինն է **10** դրու :

Վճարմունք կրտնիկ են, դրօւարութ եւս կ'ընդունով :

Հանդիսիս վերաբերեալ գրութիւնք ուղղել, Առ

Խմբագիր Խօսնակ Հանդիսի

Ա. Յ. Հ. Տէր Միւնս. Սեպ.

Ի ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՒԹ, ԳՈՒՄԳԱՐՈՒ

Կ. Պ. Ա. Ի Ս

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱԼՏԱՍԼԵԱՆ

Զահմազնըլար, Ցակորեան խան, Թիւ 10, 11, 12, 13

1888

معارف عمومیه نظارت جلیلهستان رخصیمه طبع اولن شهر





